

# Օ Ե Փ Ի Լ Ո.

## Հ Ա Յ Թ Ե Կ Ե Ց 8

### Հ Ե Ն Տ Ւ Ս Հ Ա Գ Ե Տ Ե Մ Ե Ր Ե Ա Յ

**Ա. ՏԱՐԻ. ՇԲՁԱՆ Ա. ՎԵՑԱՄՄՍԵԱՅ 1862 ՍԵՊՏԵՄԲԵՐ 30 ԹԻՒ 5.**

Հրատարակի տմէն ամսց 15 ին և վերջին՝ Վեցամուշյ շրջանին գիշեն է 40 դահեկան կանխիկի։ Ստորագրա թեան տեղին էն Միջազգիւլ Վերծանութեան օանդարան Դարաթիւն Յ։ Միւհենախան տպարանը։ Պոլս Գալճըւար խանը թիւ հաղորդում է Ալանականի Լրտգրաց գործահարաւթեան սենետիք։ Որ և իցէ նամակ կամ գրութիւն խմբագրին անուանիր յիշեալ սենետիք պետք է ուղղուի։ Տաճառցումը տողին 40 փառաց է։ Կարս երթալիք Հանդէմերու ծափքը առանցին վրաց է։

#### Ա. Գ Ե Ց Ա Յ

Վինչերու Հայ լանջ Հայ սիրու և Հայ արիւն կրող Ճշմարիտ ազգաւահերք ազգին ներ կայ ցաւալի իրաց վերջ մը տալու եղանակին վայ կը խորհէին, ահա ամսցո 14 ին իր սուրբ կոչմանն ու ուխարին պատաժիսներու յօդարութիւնն ունեցող Վմենապատիւ Յակոբ սրբազնի հրատ իրմաները բազմաթիւ եւ կեղցական և աշխարհական անձինք և առժամանկեայ Վարչութեան ժողավոյ անդամները ընդ նախագահութեամբ ծերունազարդ Եպիսկոպոսին՝ ազգային սուրբ յարկի մը տակ ժողվուած՝ քրիստոնեավայել անցիչարութեամբ անցեալը մոռնալով կրից և ատելութեան զօհուած ակնկալեալ սուրբ սէրն ու ազգը գէպի երջանկութիւն և ՚ի յառաջաջադիմութիւն մը միութիւնը վերահաստատելու, և ժողովրդի մը պատուածիւնը ու իրաւանց կը շնոր եզօղ և խաղաղութիւնն ու բարեկարգութիւնը ատահամիշող Վահմանազրութիւնը (կանոնագրութիւն) աղերսագրով մը ։ ՚ Դունէն ինդրելու սւխտն ու դաշնիքը ՚ի ցընծութիւնը բոլոր հայրենասէր և յուսաբեկ սրտերու նոյն աւուր ժողովրդին մէջ իրենց ստորագրութեամբն ու կիրով վաւերացուցին։

Առանց շափաղանցութեան կը սէրկ, 1862 սեպտեմբեր 14 սւրբաթ օրը Վագային տարեգրութեանց մէջ արձանագրելու արժանի օր մըն էր, օր մը որուն երկար ժամանակէ ՚ի վեր անհամբեր կ'ակնկալէինը։ Ժողովը մը

որ անկեղծ ազգաւահերու սրախին մէջ քիչ յիծութիւն ըզատձառեց . ժողով մը որ ամբազ ազգի մը անհաշա և երկպառակիւալ մասները իրար միացաւց . վերջապէս քարեղին սիրու ունենալու է ան մարդը՝ որ երկու տարի է ՚ի վեր ազգին մէջ տեղի ունեցած անկարգութիւններն ու ցաւալի իրազութիւնները նշանաբերվ անտարբեր ըլլայ և ասանկ փափուկ ժամանակի մը մէջ անոր (Ժողովացն) կարեսրութիւնը չ'դայ, և անոր կազմութեանը պատճառ եղաղ անձանց երախտապարտ ըլլայ։

Վենք ազգաց յառաջադիմութեան թշնամի անձանց գարձի համար ազօթուլ ըլլայթու պարաւորութիւննիս ճանշնալով, չենք կը նար երբէք մէր խորին զգացումը յականէ յանուանէ չ'յայննել Վմենապատիւ Յակոբ սրբազնի, առժամանակեայ Վարչութեան ժողովոյ տառնապատիւ Վեճապատիւ Շարունակի, և այլ մէծարաց Տեարց Վիսաքեան Վարդերես, (Ը) ունան Պօղոս, Փափաղեան Վիրիման, Ծալթօնեան Վիքայէլ, Ըշնանեան Պօղոս, և Սուրբենեան Յօհաննէս աղաներուն որոնց ազգաւէր ջանից արդիւնքը կողմաննենք նոյն աւուր հաշառութիւնը որ ամէն ողջումիտ ազգայնոց փափագածն էր առանց մէկ կողմին յաղթութիւնը միւս կողմին անարգամիք ըլլալու, երկու կողմին հաճութեամբը ազգի մը սպին եղաղ կանոնագրութիւնը ։ գանէն ինդրել, որուն արդ իւնք պիտի ըլլայ յաւեսական սէրն ու միութիւնը, Վասն զի մէկ կողմին յաղթութիւնը՝

միւս կողմին անարդար, միւս կողմին յազը թութիւնը հակառակ կողմին փոքրիկութիւն, որով և խաղաղութեան վերահաստատութիւն անկարելի և հետեւութիւնն ալ խիստ ծանր պիտի ըլլար :

Աթէ ներուի մել ըսել, մենք կը փափագէինք որ այս ժողովքը ասկէ տարի մը կամ տարի ու կէս առաջ կազմուէր, վասն զի ինչպէս տեսնուեցաւ նոյն օրը՝ վէճը այսչափ երկարելուն և այսչափ ծանրանալուն պատճառը մինչեւ հիմա իրարու խօսք չ'հասկնալն ու չ'հասկուին էր : Ավրբերը զարացած և ալէկիոծեալ ծալու ահաւոր ալեաց նման բորբսքած՝ մէկ կողմին ըսածը՝ միւս կողմէն արձագանգ չէր գտներ, մինչեւ մէկ կողմին ըսածը օրհնութիւն ալ ըլլար, միւս կողմին անէծք, միւս կողմին բարին՝ հակառակ կողմին չար կը մէկնուէր : Ընէ և սա ալ չենք կրնար ուրանալ (ինչպէս որ ուրբաթ օրուան ժողովքին մէջ փորձը ցուցուց) երկու կողմին չերմ փափագն ալ ազգին յառաջադիմութիւնն ու բարին էր, բայց այս իրարու խօսք չ'հասկնալու կամ չ'հասկուելու անմիջական հետեւութիւնը եղաւ, առելութիւնն ու անմիջութիւնը, վասն զի խօսովը երկու կողմէն, իսկ լորդը և ոչ մէկ կողմէն էր :

Իրաւ մենք չենք ուղեր սնցեալը յիշելով նորահաստաս խաղաղութիւնը վրդովել և խռովութեան պատճառ ըլլալ, առանկ սարսափելի խորհուրդ մը ոչ միայն յանալու, այլ և մոքերնուս անգամ անցրնելու կը զարհուրինք, վասն զի ասկէ աւելի մեծ եղեռն անգործութիւն չ'կրնար ըլլալ, ինչու որ մարդասպանութենէ աւելի մեծ մեղք ու քրէական յանցանք է քանզի մարդասպան մը մէկ կամ աւելի քանիներու մահուանք պատճառ ելլայ, և ոչ ամբողջ ազգի մը՝ կամ ժողովուրդի մը . իսկ ազգի մը կամ ժողովուրդի մը մէջ խռովութիւն սերմանող մը, չենք գիտեր անանին ինչ անուն առաջ կը վայէ : Անը այս կէտը մէջ բերենիս ոչ ուրիշ բանի, այլ աստվածայն նախզդուշութիւն մը ըլլալու և աւելի խոհականութեամբ գործելու համար է :

Թերու մեծ ցաւ էր մեղի այս վերջին երկու տարբուանո մէջ պատահած այսչափ երկպառակութիւնները՝ իրը յաւելուած անցելցն՝ մեր օրովը աեզի ունենալին, իսկմեւ կողմանէ ալ մեծ ուրախութիւն է մեղի որ մեր օրովը ծնած, երկպառակութիւնները մեր օրովը պիտի վերջանան : Անը տիսուր անցեալէն բաժին միաց մեղի

երբեմն առելութիւնն ու անմիտաթիւնը . բաժին մնան մեր ապագայ, սերնդեան սէրն ու միւթիւնը և ազգին բարին մտածելը :

Ահք . մէր էր, որ ամենայն ոք ուխտեր իր կողմանը պատասխանելու, և իր առ Վատուած, առ Թագաւուղին, առ Վզգն, առ Հայրենիս և առ ընկերն ունեցած պարտաւորութիւնը Ճանշալով Ճգիւ կատարելու, որով և ալ ասրակայս չէր մնար մեր ազգին յառաջադէմ զարգացմանը :

Տրապիզոնէն սեպակեմբէր 22 թուով հետեւալը ուղղածէն մեզ հրատարակելու խնդրանօք :

Մէծարգայ խմբագիր Օհիփիւռ պատուական լրագրուս :

Կը խնդրենք Ձեր ազնուութենէն ով լրագրուտ մէկ անկիւնէն տէզի մը չնորհել բարեհաճիք մեր այս Ագտային յօդուածը պարունակելու :

Երկու տարիէ ՚ի վեր Տրապիզոնի Վատանը նորդ Վերահամ վարդապետին անկարգ ընթացքէն տեղւոյս ողջամիտ մասին ամէն առեն բողոքները Պօլայ բարեխնամ Վարչութենէն լոելի ըլլալով՝ ՚ի Պօլիս հրաւիրուած, և երեք անգամ սյոյն հրամանին տպտուամբ գտնուող երբեմն Արբազան Պատրիարք Հօրդէմ առէտ, անմիտ, և պատրիարքութեան անարդան ո, և այլն ածականներով յանդգնած և վերջապէս քանն զինուորով բանի, և խայտառակաբար վիճակին ելլով Վերահամ վարդապետ՝ Վարչական ժողովոյ անաշառ տուենին առաջին անգամ անդամանալուն (կանխադաշտ իր յանցանիքները քննուած ըլլալով) պատասխան կ'ընդունի թէ ՚ գուն արժանաւոր պատիմդդ պիտի կրես, ըստ հոգեւորին Արբազան Հօրդէն, և ըստ մարմնաւորին մեղմէ, որովհետեւ Վարչութեան հրամանին գէմ յանդգնեցար ո : Հետեւաբար յիշեալ վարդապետին արբանեակները ՚ եթէ Վերահամ վարդապետը կրկին Տրապիզոն չ'երթալու ըլլայ նէ՝ մենք ամեննիս ալ պապական կ'ըլլակի ո բողոքարկուներուն ալ պատասխան տրուեցաւ թէ դուք ալ պապական չ'ըլլալու համար արդար տնօրինութիւննիս եղջելու պարտաւորութիւն չ'ունիք : Աթէ անիրաւաբար իրաւուքն յափշտակել ու դաս վաստիլ հարկ ըլլայ նէ ինչ պէտք է դատաս-



Չեռք ատանիք ընկերնուս :  
Հայե՞ր սիրու ՚ի թունդ ,  
Հայե՞ր գունդագունդ .  
Յեռանդ ՚ի յաշխոյժ ,  
Միմեանց իրախոյա :  
Օ՞նքայլ մալ յառաջ ,  
՚ի սէր Հայրենեաց ,  
Շարժեցե՞ք Հայե՞ր .  
Ո՛ւ եռք , այլ յառաջ ,  
Ու միշտ գեղ յառաջ :

## ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

(Ըստ Հայութիւն պէս . Խ- 3 )

Ուրեմն ինչ են նոյն օգտակարութեան աղբերներն ու նոյն գործնական վիկիսոփայաւթեան հիմները , որոնց մարդկային ներկայ սեւոը կը բաղձայ , ու ջերմուանդ փաստագով ետեւէն ինկած կը փնտուէ : Հրահանդութեան ու կրթութեան որ գրութիւնը երետասարդին միտքը ամենալաւ կերպով պիտի բանացաւնէ , անոր խորհուրդին զօրութիւնութեան հիմները ունենալով մէջ պիտի յաւառ ջացաւնէ , անոր խորհուրդին զօրութիւնութեան հաստատութիւն տայ : Ուսման որ ընթացքը ամենէն աղէկ կերպով քննութեան գունաը պիտի ընդարձակէ , մոքին՝ առանց յանդը նութեան ամենամեծ աղատութիւն պիտի տայ , ու բնութեան օրինացը համաձայն եղած գործողութեանը խիստ ընդարձակութիւն , և ընկերական դաշտանց պարտաւորութիւնները պիտի չնորհէ : Բուն բանին բնութեանը նայելով ուսման որ առարկան է , որ գրեթէ կրնայ առ հրահանդութիւնը աղքահացունել , ու այսպիսի արդիւնքներ մնանակարարել , և մի և նոյն տաենն ալ ան ամենուն հիմները զնել , որ ստուդիու գործնականին մէջ գովելի են : Ինձի կերեւայ որ մաթեմատիկան ուսմունքն արժանի է առ գերակայութեան :

Տղան՝ թուոյ և քանուկութեան նկատմամբ ընդունած առաջին տպաւորութիւնները իր մութեմաթիկական գիտութեան հիմքնեն : Վանք՝ ինչպէս որ են , իր իմացական էութեան մէկ մասը կը կազմեն : Ինութեան օրէնքը սոսկապէս ճշմարտութիւններ կամ առհասարակ գործուած իրազութիւններ են՝ փորձառութենէ , գիտութեանէ և հմտութենէ մականական հանուած նիւթին նկատմամբ : Վայթե մաթիկական ուսու

ման օրէնքը՝ ընդհանուր կերպով գործուած ճշմարտութիւններ են . որ թուոյ և միջացի վրա խորհելէն յառաջ եկած են : Հետազօտութեան ու քննութեան տեսն ընթացքը ները ըստ հաստատուն օրինաց կառաջնորդուին , և գիտութիւնն մը կը ձեւացնեն . ու ամէն մէկ նոր գաղափար և բարձրագոյն արպաւորութիւն երկարող զգմային վրա յաւելուածոյ օգտիներ կը կազմեն :

Են գիտութիւննը որ մաթեմաթիկական ուսմունքը մաքին կը հազարդէ , խորին ու տեսզական է . Ենիկա խել մը գաղափարներ յառաջ կը բերէ , որոնք մաքուր մոքի մէջ կը ծնանին , և ֆիզիկական բնութեան ծանօթութեամբը կը ճարակին ու կը մնանին անոր ամէն նոր ու խոշը կէտերուն մէջ . որոնք մանրադիտակալ մը տարրական կազմակերպութեան օրէնքները կը զննեն , և ընդհանուրութեան կշոքով սահմանները կը կըսնեն :

(Ըստ Հայութիւն)

ՄԵՐ ԵՐԳԱՅԻՆ ՍԱՍԱՆՊՐՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՅ ԷՆ ՀԵ ԽՈՐՀԻՆ :

Դուսուորութիւն բառը իւրաքանչիւր գաղափարներու մէջ զանազան նշանակութիւնները ունենալով այս նիւթին վրացօք ալ տարբեր կարծիքներ կան . օրինակի համար լուսաւորութիւն ըսելով ոմանք նորաձեւութիւն կիմանան , ոմանք ազգային լեզու , ոմանք լեզուագիտուի , ոմանք նիւթական յառաջադիմուի , ոմանք անհաւատուի և ոմանք այլ և այլ և լուսաւորուե առարկաներէն բոլոր բանին տարբեր բաններ . անհանկ որ այս մասին եղած կարծիքները եթէ պէտք ըլլայ թուել խիստ բազմաձիւղ են , և զանազան կլիմաներու տակ գանուած Հայե՞րը (պրովինչեակ խոսքերնիս մեր Արքին կը վերտարերի) այս նիւթին վրաց հակառակ կարծիքները ունին : Վայց զարմանալին և միանդամայն գիտելու արժանին կէտը առ է որ՝ որչափ որ այս նիւթին վրայ ունեցած գաղափարնին կարճ և բոլորավին տարբեր է , այնչափ ալ տեսութեան առարկանին իրենց մաքէն խելքէն և կարողութենէն շատ բարձր է : Ես տեսուկ մարդիկ արդեօք ինչու կը մոռնան իրենց Օաքէս ըլլալին , ու միշտ բարձրերէն թաշուելով՝ Յակաբաց արէս բարձրերանին տեսնել կերեւակայեն : Օքինակի համար լուսաւորութիւն բառը բոլորավին իրենց մասցն ու բմբոմներ գէմ գալով՝ տղիտութենէ , անբարյականութենէ , և ան կը թութենէ յառաջ եկուծ ամէն միասակար



տեսանելի պիտի ըլլան . բայց թէ որ գիտուրի ( հակ ) ներկին մէջ թաթխուած վրձինով մը թրջես , գիրերը ու գյոնով պիտի երենան :

4. Վերոյիշեալ լուծումովը գրէ , ու երբ քոր չորնայ , բօմթասի պրուսական լուծումով մը լուած զանիկա . պիտի տեսնես որ կապոյտ գյոնով պիտի երենայ :

### ԴՊՐՈՒԹԻՒՆ

ԿԱՐ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ԱՇԽԱՏԱՍՏՐԵԱՅ

ՆԱԽԱԿԱՆ ԱՍՏԻԺԱՆԻ ԳՐԱԳԻՏ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ Ա. Մ. Վ. ԳԱՐԱԳԱԾԵԱՆ

ԱՐԵՒՄԲ

ՊԵՏԱԿԱՐԱԿԱՆ ՀԱՅԿԱՑՄԱՆ ԱԶԳՈՒԹՈՒՄ ԵՎ ԵՐԱՐՈՒԹԵԱՆ

Վերոպական լեզուաց քաջ հմառութիւն ունեցող մէկը՝ երբոր մեր լեզուին մէջ գրոնդուած բաղմաթիւ քերականութիւնները՝ վերոպական ծաղկեալ ազդաց քերականութիւններուն հետ համեմատելու ըլլայ , խիստ մէծ տարբերութիւններ պիտի գտննէ :

Կախ՝ առջի տեսութեամբ աս եղբակացութիւններ պիտի հետեցնէ որ , մեր գպրոցներուն մէջ քերականական ուսումն սորվեցընելու և լեզուին գաղանեացը թափանցելու միակերպ մէթոսն ու գիւրութիւնը ըլլան . վասն զի գտննուած դասագիրք քերականութիւնները աս սկզբանց չեն պատասխաներ , ինչու որ լեզուին բուն օրինացը վրայ հիմնուած և աղէկ կարգաւորուած չեն :

Երկրորդ՝ իր առջի տեսութենէն հանած եղբակացութենէն ալ անմիջապէս սա պիտի հետեցնէ որ , մեր լեզուին յեղափոխութենէն ետեւ գրուած բոլը գիրքերը՝ այսինքն՝ լեզուն օտարամաց դրութիւններով աղաւաղելէն մինչեւ հիմա գրուածները՝ բուն հայեցի ոճով այսինքն բուն քերականական ոճով գրուած չեն :

Երրորդ՝ մինչեւ հիմա գպրոցներու մէջ տղբաց սորված հայերէնն ալ բուն հայերէն չէ , ինչու որ՝ ինչպէս ըստնք , հայերէնի գրականութեան առաջնորդող քերականութիւնները լեզուին բուն օրինացը վրայ հիմնուած և աղէկ կարգաւորուած չեն :

Վեր ըրած այս խորհրդածութիւնը թէ և սմանց խիստ ծանր կը թուի , բայց մէնք ան-

կեղծ ոգւալ կը զուցենք , և միանգամայն այս ըստածնուս ինչ աստիճանի ճշմարիտ ըլլան ալ առաւելանանք կրնան իմանալ որոնք թէ վերոպական լեզուաց՝ թէ թարգմանչաց բուն հայերէն մատենագրութեանց և թէ գէթ մասնաւորապէս հայերէն լեզուին պատմութեան հմտութիւն ունին ( հօս կուզէինք ըստածնիս ապացուցանել ու գպրոցաց վրայ գիտալութիւն մը ընել , բայց այս անգամ թէրթերթերնուս բավանդակութիւնը ըներելով , ուրիշ անգամի մը կը թօղունք ) :

Վստիք գիտնալով՝ կատարեալ քերականութեան մը անհրաժեշտ կարևորութիւնը կը զգայինք , և ահա բարաբախուութեամբ կը սենք , մեր այս փափագը լրացուց Արժանուապահւ և բաղմահմաւած գրագէտ Ա. Ա. Վ. Գարագաշեանը , որուն ազդիս ընծանած այս գովելի ու կատարեալ քերականութիւնը իր սեռին մէջ առաջննն է :

Գարագաշեան քերականութիւնը մատենագրութիւնները քննելու և բուն հայերէն լեզուն ու գրականութիւնը սորվեցնելու առոջնորդ մըն է , մէնք կը փափագինք սորվերկորդ տղագրութիւնն ալ մօտ օրերս տեսնելու , անտառապակէս խօսելով մինչեւ հիմա գպրոցական երկու կատարեալ գտասագիրը տեսանք , առաջին մէծարդոց Պ. Սիմոն Սիքայցիւնի հեղինակած ամենօգտակար թուաբանութիւնը և երկրորդ՝ նախնական աստիճանի գրագէտ բաղմահմաւած Ա. Ա. Վ. Գարագաշեանի քերականութիւնը , որմնք՝ ինչ պէս ըստնք իրենց կատարելութեամբը գպրոցական առաջնորդն էր գովելի և քաջալերելու ( նպաստելով ) արժանի նպատակաւը՝ մեր աղդին մէջ ընկերութեանց առաջննն է :

Այս Քերականութեան մէկ առաւելութիւնն ալ իր գիւրագնութիւնն ( աժտն ) է , որ սա ալ Պէշիկմատու Հայկագեան աղդօգուտ ընկերութեան քրոնաշան վաստակոց և աղդասէր չանից արդիւնքը կողջունենք , և կը բաջակերենք մէր Արդոց հասարակութիւնը , որ այս աղդօգուտ ընկերութեան բաժանորդ գրուելով՝ անոր յառաջադիմութեանը ձեռնոտու ըլլան . վասն զի սց ընկերութիւնը իր գովելի և քաջալերելու ( նպաստելով ) արժանի նպատակաւը՝ մեր աղդին մէջ ընկերութեանց առաջննն է :

ԽՄԲԱԳԻՐ = ՏՆՈՒԵՆ

ՄԻԱԱՍ Մ. ՀԱՅԿ ԳԱՓԱՄԱՋԱԵԱՆ

Ի ԱԱԱԱԹԱ Կ. ՊՈԼՍՈՅ

Ի ՏՊԱՐԱՆ ՅՈՎՃԱՆՆՈՒ ՄԻԱՀԵՆՏԻՍԵԱՆ

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵԿԻՈՑ ԳՈՐՈՑ ԹԻՒ 47

Պ. Կրաքարը փուռին մէջ կեփուի , ու  
վերջը անշէջ կամ չմարած կիր կը կոչուի :

Հ. Պուրը ի՞նչներդութիւն ունի կի-  
րին վրայ :

Պ. Անշէջ կիրին վրայ ջուր լեցնես նէ ,  
կը մարի . սաստիկ տաքնալով և խիստ շատ  
շոգի արձակելով , և մարած կիրը փոշի պէսէ :

Հ. Ասիկայ ի՞նչ բանի կը գործածուի :

Պ. Վաղախ ընելու կը գործածուի , որ  
մարած կիրը և աւազը իրար խառնելով կը լսայ :

Հ. Վիրին զանազան տեսակները բաէ :

Պ. Գաճ , մարմարին և կիսամետաղ հան-  
քը . ամենքն ալ կիր են , որ թթուներ կոչ-  
ուած ուրիշ մարմար հետ միաւորած են :

Հ. Վռատ կիր պարունակող մարմինները  
որո՞նք են :

Պ. Ոսկորները շատ կիր կը պարունակեն ,  
նյոյնպէս ալ ոստրէն և ուրիշ խեցիները : Եթէ  
ոսկորներն ու խեցիները սաստիկ կրակի մէջ  
այրին , անոնց գործարանաւոր մասը կապառի  
և անդործարանաւոր մասը , կամ կիրը կրակին  
մէջ կը մնայ : Հաւկիթի կեղեները գրեթէ  
բոլըրովին կիր են : Եթէ թռչունք՝ կիր կամ  
կիր պարունակող բան մը չուտեն , անոնց  
հաւկիթները կակուղ ու առանց կեղենի կը լ-  
ըն : Վերջապէս կիրը հողին պարունակած  
ամենառատ բաններուն մէկն է :

Հ. Վակնէզիսյին վրայ ի՞նչ գիտես :

Պ. Վակնիզիսյան . որ գառնիճ հող ալ կը-  
ուի , կըտ կըտ է , խիստ ձերմակ ու փոշե-

զէն : Վս վիճակին մէջ կը կոչուի մակնիզիսյին  
ածխանուա , և մակնիզիսյոն ըստած մետաղա-  
կան խարիսխ մը ունի :

Հ. Կրտոցեալ մակնիզիսյան ի՞նչ է :

Պ. Եթէ մակնիզիսյին ածխանուաը այրի  
անանկ տեղ մը , ուր օդը ազգեցութիւն ըլ-  
կրնար ընել , կիր եղած մակնիզիսյան կը կոչուի :

Հ. Ո՞ւսկից կը հանուի :

Պ. Վակնիզիսյան կոչուած տեսակ մը կրա-  
քար կայ , որ անկէ կը հանուի մակնիզիսյան .  
նա և ծովու յուրէն ալ կը հանուի : Ո՞ւսկի-  
զիսյան խիստ մեղմ աղքալի մըն է :

Հ. Վաքալիները թթուներու հետ խառ-  
նուելով ի՞նչ բան կարտագրեն :

Պ. Վմէն աղքալիները՝ երբ թթուներու  
հետ խառնուին , անոնց հետ կը միաւորին ,  
և աղ ըստած նիւթերը կը շինեն :

Հ. Փրփրացումը ի՞նչ կը կոչուի :

Պ. Վս միաւորութեան գործաղութեանը  
մէջ բաղադրութիւնը այնպէս կը փրփրի , և  
եփելու նման երեւյթ մը կունենայ , այս ե-  
փելն ու փրփրալը եւայրուած կը կոչուի :

Հ. Երկաթին վրայով կրնաս բան մը պատ-  
մել , և ասիկայ ուր կը գտնուի :

Պ. Երկաթը ամենուն ծանօթ մետաղն է ,  
որ ամեն մետաղներէն աւելի կը գործածուի :  
Վսիկայ (երկաթը) հողին մէջ կը գտնուի , և  
չզուեալ երկաթի կը կոչուի :

Հ. Ի՞նչպէս ձեռք կը ձգուի :

Պ. Վս երկաթի հանդը՝ ընդարձակ ու

իստ տաք վաւուերու մէջ հալեցնելով ձեռք  
կը ձգուի : Երկաթը կակուզ մետաղ մըն է ,  
իսկ պողպատը խիստ կարծր : Երկաթը նաև  
ծաւալական մարմին մըն է , այսինքն՝ կրնայ  
շատ բարակցուիլ և կռանելի է՝ այսինքն՝ կրո-  
նայ գալարուիլ կամ կռանով ծեծուելով շատ  
բարակնալ :

Հ . Երկաթի ժանդը ի՞նչ է :

Պ . Երկաթի առիք . որ եթէ երկաթը օդին  
մէջ մնայ , քիչ մը ժամանակէն ետքը՝ մէկ  
կարմրորակ թուխ փոշով մը կամ ժանդով կը  
ծածկուի , աս ժանդը երկաթի ոքսիտ է . եր-  
կաթը՝ մաս մը թթուածին օդին մէջէն իրեն  
քաշած և անոր հետ միաւորուած է :

Հ . Ունտաղները չոր օդին մէջ կոքսիտա-  
տանան :

Պ . Ունտաղները՝ չոր կամ խոնաւութենէ  
աղատ տեղ մը չեն որսիտանար :

Հ . Ճիշտ երկաթի ոքսիտի նման ի՞նչ ոք-  
սիտ կը գտնուի հողերուն ու տունկերուն  
մէջ :

Պ . Երբեմն մանկանելի ոքսիտը , որ ճիշտ-  
ոքսիտին նման նիւթ մըն է , հողերուն ու  
տունկերուն մէջ կը գտնուի . բայց առվորաբար  
բոլորովին գտնուած ատենն ալ շատ քիչ քա-  
նակութիւններով կըլլայ :

Հ . Ալիլիքան ի՞նչ է :

Պ . Ալիլիք ան անունն է , որով քիսիտա-  
բանը զանազան տեսակ բայլախաղ , բիւրեղա-  
քար , աւազաքար և այլն բանել կուղէ :

խոնաւութիւնը իրեն քաշելով անմիջապէս  
հեղուկ մը կը կարի :

Հ . Իօթասսիումը եթէ ջուրին վրայ ձբգ-  
ուի , ի՞նչպէս կը ներգործէ :

Պ . Ասոր մետաղական խարիսխը՝ բօթաս-  
սիում , ջուրին թթուածինը իրեն կը քաշէ ,  
երբ անոր վրայ ձգուի , և ջուրին մակերեւ-  
ոյթին վրայ տատանած ատենը՝ կը բռնկի :

Հ . Սօտան ի՞նչ է և ուսկից կը շնուրի :

Պ . Սօտան ալ աղքալի մըն է , որ ծովու  
աղէն կը շնուրի :

Հ . Ասոր խարիսխը ի՞նչ կը կոչուի :

Պ . Ասոր խարիսխը սօդիում ըսուած մէջ  
տաղ մըն է :

Հ . Ասոր բիւրեղները ի՞նչ բանի կը նմա-  
նին :

Պ . Խանութին մէջ ծախուածը՝ թանձր  
տպակիի կտորներուն նման կերենայ . աս  
կտորները բիւրեղներ կը կոչուին :

Հ . Սօտան օդին մէջ ի՞նչ կըլլայ :

Պ . Եթէ օդին առջեք գրուի , շուտ մը  
կը չորնայ և բարակ ճերմակ փոշի կըլլայ :

Հ . Եթէ ճարպով կամ իւղով եռացուի ,  
կարծր աճառ կը շնուրի :

Հ . Ի՞նչ է կիրը :

Պ . Արիկայ լաւ ճանցուած նիւթ մըն է ,  
ճերմակ հողի նման կերենայ , և աղքալի մըն է :

Հ . Ի՞նչպէս կը շնուրի :